

մէջ: Բարէ՛, վերածուեցաւ վերածուեցաւ նիւթական կարողութիւնս մինչեւ լուցկի վաճառող ամօթղած մուրացիկներու տասը փարայի փոխարէն տուած լուցկին իրենց ընծայելու աստիճանին: Բայց եթէ այդ հաճոյքի նուազագոյնն ալ ինձ զլացուէր...

Եկո՛ւ, Հրա՛նտ, բոլոր ազգականներուս ի միասին տեղը պիտի բռնես, իբրեւ եղբայր մը՝ որ մտաւոր ու հոգեկան բոլոր բարեմասնութիւններով օժառուած է, որ խանդաղատանքի պէտքին չետ գաղափարաց փոխանակութեան կամ հոգեկան հաղորդակցութեան պէտքն աւ կը լեցնէ, եւ որուն ուրիշ նեղութիւն չը պիտի տամ բայց միայն կենացս

համարատուութեան ունկնդրութիւնն՝ եթէ սակայն առ այս զիս արտօնէ: Բնտանեզուրկ մարդը դոնէ եղբօր մը պէտք ունի, եւ արդարը վկայի մը որ իր մահուընէ ետքը վկայէ իր արդարութեան, իր կրած ձրի հալածանացն անըմբռնելի ։ ։ ։ Գէթ ամիսն անզամ մը տեսնուինք, սիրելի եղբայրս: Իսկ ևս, եթէ չը ձանձրանաս, աւելի յաճախ գրեմ քեզի՝ ուրիշ ժամանակ նուազ ձանձրացուցիչ նիւթի վրայ կամ աւելի փոփոխ:

Քոյդ

Ե. ՏէՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ

4 յուլիս 1896

## ՎՃՐԱԲԵԿՈՒՄ

Կի՛րք, կը դառնամ ես ֆեզի հոգեվարքի զըզումով...  
«Մահավընիո»ըդ գրրող մատներըս սա մեղապարտ  
Քըրքըրեցին զայն շերտ շերտ ու նետեցին հովէ հով.  
Մեռաւ՝ զահրդ ուրացող արհամարհամիքը հըպարտ:

Մարմինըս, զերծ կըրակէդ, եղաւ նարակ որդերու...  
Հանդարտութիւնն անկենդան՝ նեխեց իմ մէջ ամէն քան.  
Օրերս ինկան իմ վըրայ երկաթաթեւ զերդ ուրու,  
Ու խորաններըս նախկին դարձան դատարկ դամբարան:

Կի՛րք կենդանի, ըստեղծո՛ղ, դո՛ւն՝ նախամայրն արուեստին,  
Դո՛ւն՝ կենսայորդ ջերմութիւն ու հեթանոս նոր արեւ,  
Վառէ՛ խարոյէկդ հըրաքիք՝ հիւսուած քնիերուս մէջ կըրկին:

Կ'երկըրպագեմ արդ ֆեզի հաւատափոխ մը իբրեւ...  
Քեզի ընծայ քող ըլլան, որ դուն իմ մէջ բընակիս,  
Տարիքիս ոյժը ամբողջ ու խենդութիւնն արիւնիս:

ՍԱՐԳԻՍ ՄԵՀԵԱՆ

Պրումմանա, 23 նոյ. 1931